

Յ Ո Ւ Յ Ա Ն Գ Բ Ո Յ
Մ Ի Ի Թ Ա Ր Կ Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն Ի
Ի Բ Բ Ե Ս Ե Ի Վ Ե Ե Ե Ե

1776—1934

Ցուցակիս մեջ նշանակուած գիւնդը գուշկերական ֆրանկով են:

1. ՅՈՒՅԱԿՆԵՐ, ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԵՐ, ՕՐԱՅՈՅՅՆԵՐ
1. Գրասէրի տեղեկատու, Ա. տարի, 1930. Ցուցակ հայերէն եւ հայագիտական հրատարակութիւններու: 1931, 8⁰ մեծ, էջ 31: Ֆր. 1.—
2. Կարապետեան Հ. Ռ., Լիակատար ցուցակ հայերէն լրագիրներու, որոնք կը գտնուին Միւրթարեան Մատենադարանի մէջ Ի Վիեննա (1794—1921): 1924, 8⁰, էջ 2 + 79: (Ազգ. Մատ. 103:) Ֆր. 1.50
3. Ֆէրիաքեան Հ. Պ., Ցուցակ Եւրոպական-հայկական հրատարակութեանց (1896—1910): 1919, 8⁰, էջ 6 + 273: (Ազգ. Մատ. 82:) Ֆր. 3.50
4. Ցուցակ զրոյց Միւրթարեան տպարանի Ի Թրիեստ եւ Ի Վիեննա: 1839, 1849, 1850, 1854, 1859, 1868, 1874, 1878, 1886, 1889, 1891, 1893, 1895, 1897, 1899, 1903, 1908, 1912 (Յաւելուած 1924):
5. Արմէցուցակ հայերէն տարից հատկոյց Ի Միւրթարեան տպարանի: Ա. 1885. Բ. 1890. Գ. 1894. Դ. 1926:
6. Օրինակ հայկական, ռուս եւ կիւրեղեան նշանազրոյց հատկոյց Ի տպարանի Միւրթարեանց մինչև ցամա 1853: 1853, 8⁰ մեծ, տարածակ 1—20:
7. Եւրոպա, լրագիր քաղաքական եւ ուսումնական. 1847—1857: Ս պ ա ո ա ծ:
Եւրոպա, օրագիր ընտանեկան, 1858—1863: Ս պ ա ո ա ծ:
8. Հանդէս Ամսօրեայ, ամսագիր բարոյական, ուսումնական եւ արուեստագիտական: Ա.—Ին. տարի, 1887—1910:
Հանդէս Ամսօրեայ, հայագիտական ուսումնաթերթ: Ին.—ԽԹ. տարի, 1911—1935:
Ա. և Բ. տարիները (1887—1888): Ս պ ա ո ա ծ:
Գ.—ԻԸ. (1889—1914) Իւրաքանչիւր տարի: Ֆր. 17.—
ԻԹ.—ԼԳ. (1915—1919) Իւրաքանչիւր տարի: Ֆր. 5.—
ԼԴ.—ԽԶ. (1920—1932) Իւրաքանչիւր տարի: Ֆր. 20.—
ԽԸ.—ԽԹ. (1933—1935) Իւրաքանչիւր տարի: Ֆր. 17.—
Ֆր. 550.—
- Հաւաքածոյքը՝ Գ.—ԽԹ. 1889—1935: Ֆր. 550.—
9. Նիւթերու ցանկ «Հանդէս Ամսօրեայ» ուսումնաթերթի. Ա.—Ին. (1887—1911) տարիներու: 1912, 8⁰ մեծ, էջ 32 (այսչափ լոյս տեսած): Ֆր. 1.—
10. Ծանօթութիւնք վաճառականութեան. 1819: 8⁰ մեծ: Ս պ ա ո ա ծ:
11. Տոմար կամ Օրացոյց ընտանեկան. Ա.—Գ. տարի (1858—1861): Ս պ ա ո ա ծ:
12. Տօնացոյց (հրատ. Միւրթարեան Միւրթարեան): 1841—1935: Ս պ ա ո ա ծ:
13. Օրացոյց միոյ զարու յամէ 1775 ցամա 1874: 1841, 8⁰, էջ 600: Ս պ ա ո ա ծ:

2. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆՔ
(Աշխարհ, Լեզու, Կենսագրութիւն, Բանասիրութիւն, Հնագիտութիւն, Մատենագրութիւն, Պատմութիւն Էւն:)

14. Արմնց Նիկ., Մաշտոց և Երա աշակերտները. ըստ օտար ազգիւրներէ: 1925, 8⁰, էջ 56: (Ազգ. Մատ. 111:) Ֆր. 1.—

15. Ալիմեան Հ. Ն., Ակնարկ մը Վիեննական Միւրթարեան Միւրթարեան զբաղմունքներու վրայ: Պատկերազարդ: 1912, 8⁰ մեծ, էջ Ը + 74: Ֆր. 4.—
16. — — Գաւազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ: Պատմական ուսումնասիրութիւն: 1920: 8⁰, էջ ԺԱ + 200: (Ազգ. Մատ. 86:) Ֆր. 3.—
= Աղթամարայ կաթողիկոսներու պատմութիւնը. ուր ջանք տարուած է ճշգրիտ կաթողիկոսներու ժամանակագրութիւնը:
17. — — Գրիգորիս Աղթամարցի և Իւր Տաղերը: Ընդ մ ա մ Լ Մ Վ:
18. — — Դասական հայերէն եւ Վիեննական Միւրթարեան Դպրոցը: Պատմութիւն հայ դասական լեզուի զարգացման, անկման եւ վերածնունդի, հանդերձ համառօտ ակնարկով Հ. Յովսէփ Գաթըր-ճեանի Կենսագրութեան (1820—1882) եւ Վիեննայի Միւրթարեան Դպրոցի զբաղմունքներու (1840—1854) վրայ: 1932, 8⁰, էջ 387: (Ազգ. Մատ. 134:) Ֆր. 4.—
= Հանդերձ դերմաներէն ամփոփամբ:
19. — — Եղիշէ վարդապետի Հարցմունք և պատասխանիք Ի Գիլր Մննդոց (ընդգիր): 1924, 8⁰ մեծ, էջ 36: (Գննակաւ շրատ. Մատ. Նախն. Բ. 2:) Ֆր. 2.50
20. — — Եղիշէ վարդապետ և Իւր Պատմութիւնն Հայոց պատերազմին: Քննական ուսումնասիրութիւն: Հատուր Ա: 1932, 8⁰, էջ ԺԲ + 399: (Ազգ. Մատ. 133:) Ֆր. 4.—
= Եղիշէի Պատմութեան սկզբնաղբը նկատելու ու նկր ոչ թէ 451ի վարդանանց պատերազմը, այլ 572ի «Հայոց պատերազմը»: — Բ. հատուրը ընդ մամլով:
21. — — Երեմիա Ձեւչիլի Գլխաւոր Վեանք և Երեմիա զործունէութիւնը: Մատենագրական ուսումնասիրութիւն: 1933, 8⁰, էջ 280: (Ազգ. Մատ. 135:) Ֆր. 3.—
= Յաւելուածի մէջ նկատի կ'առնուի «Աղբոյքանց ազգարանութիւնը»:
22. — — Ս. Եփրեմի Մեկնութիւն Գործոց Առաքելոց (ընդգիր): 1921, 8⁰ մեծ, էջ 40: (Գննակ. շրատ. Նախն. Բ. 1:) Ֆր. 2.50
23. — — Չաքարեա եղ. Գնունեաց և Իւր Տաղերը: Ուսումնասիրութիւն և ընդգիր: 1910: 8⁰, էջ ԺԲ + 87: (Ազգ. Մատ. 59:) Ֆր. 1.—
24. — — Թուղթ Մակարայ Բ. Երուսաղէմի հայրապետի առ Վրթանէս եպիսկոպոստոս Սիւնեաց Յաղագս կարգաց Եկեղեցոյ: Քննութիւն և ընթացիկ: 1930, 8⁰, էջ 128: (Ազգ. Մատ. 128:) Ֆր. 1.50
= Մակարայ թուղթը, որ կը գտնուի Կանոնադրէի մէջ, ուղղուած է ոչ թէ առ Վրթանէս կաթողիկոս, այլ առ համանուն Սիւնեաց եպիսկոպոսը:

25. Ակիմեան Հ. Ն., Կիւրիոն Կաթողիկոս Վրաց: Պատմութիւն Հայ-լրական յարարերու թեանց է. դարու մէջ (քառասնամեայ շրջան Հայոց եկեղեցական պատմութենէն. 574—610): Պատմական ուսումնասիրութիւն: 1910, 8^o, էջ Իէ + 315: (Ազգ. Մատ. 60:) Ֆր. 5.—
- = Կ'ուսումնասիրութի ի մէջ այլոց՝ 1. Թղթնց Գրքի հաւաքման ժամանակը: 2. Ուխտասնէս եպիսկոպոսի անձն եւ պատմագիրքը:
26. — — Հինդ պանդուխտ տաղասացներ. 1. Վրթանէս եպ. Սոնկեցի: 2. Մինաս գպիր Թոխաթեցի: 3. Ստեփանոս երէց Թոխաթեցի: 4. Յակոբ երէց Թոխաթեցի: 5. Ղազար եպ. Թոխաթեցի: Կենսագրական տեղեկութիւններ եւ բնագիրներ: 1921, 8^o, էջ 223: (Ազգ. Մատ. 92:) Ֆր. 3.—
27. — — Մատենադրական հետազոտութիւններ: Գննութիւն եւ բնագիր: Հատոր Ա. 1. Ներածութիւն ի Գիրս Պատճառաց: Գրիգոր որդի Արասայ: Դաւիթ Գորայրեցի: Վարդան Հազարատացի: 2. Վկայարանութիւն Ս. Կիպրիանոսի: 3. Թէոդորոս Ապիկուրա եւ Նանա Ասորի Հայաստանի մէջ եւ Նանայի Յովհաննու Մեկնութեան Հայերէն թարգմանութիւնը: 4. Շապուհ Բաղրատունի եւ իւր Պատմութիւնը: 1922, 8^o, էջ 2 + 230: (Ազգ. Մատ. 94:) Ֆր. 3.—
28. — — Հատոր Բ. 5. Սերիոս եպ. Բաղրատունեաց եւ իւր Պատմութիւնն ի Հերակղ: 6. Երզ տափանացն Տիրիթայ: 7. Փաւստոս Բիւղանդի աղբիւրներէն. Սքանչելիք զոր Եցոյց Աստուած ի ձեռն սրբոյն Երասիմոսի: 1924, 8^o, էջ 150: (Ազգ. Մատ. 104:) Ֆր. 2.—
29. — — Հատոր Գ. 8. Ղեւոնդ երէց պատմագիր: 9. Ղեւոնդ երէց եւ Մովսէս Խորենացի: 10. Հայ Բաղրատունեաց տոհմածառը: 1930, 8^o, էջ ԺԱ + 334: (Ազգ. Մատ. 127:) Ֆր. 4.—
30. — — Հատոր Դ. 11. Յակոբ Թոխաթեցւոյ Ողբ ի վերայ երկրին Օլախաց: 12. Յովհ. Ոսկեբերանի Եսայեայ Մեկնութիւնը: 13. Թոռնիկեանց ճիւղազրութիւնը: 14. Թէոնեայ Յաղագս ճարտասանական կրթութեանց: 15. Յակոբ Նեարարենց եպ. Արծկէի: 16. Խրատք Նուշիրվան թաղաւորին եւ այլն: Ընդ մամլով:
31. — — Մովսէս Գ. Կաթողիկոս Տաթևացի եւ իւր ժամանակը: Նպատ մը Հայոց եկեղեցական պատմութեան: Ընդ մամլով:
32. — — Յովհաննէս Կաթողիկոս Օձնեցւոյ նորագիւտ գրուածք մը Բանին ժարմաւորութեան վրայ: 1911, 8^o մեծ, էջ 9: (Արատապ. Յուշարձանէ): Ֆր. 1.—
33. — — Յովնաթան Նաղաշ եւ Նաղաշ Յովնաթանեանք եւ իրենց բանաստեղծական եւ նկարչական աշխատութիւնք: 1911, 8^o: (Ազգ. Մատ. 65. տե՛ս Յովնանեան Հ. Ղ., Միջնադարեան ազգ. տաղաշափութիւն:)
34. — — Նիւթեր Հայ վկայարանութեան ուսումնասիրութեան համար. 1. Վարք Ս. Արեւիկոսի: 2. Պատմութիւն Ս. Դիոնիսիոսի Արեւապագացւոյ: 3. Վկայարանական հասակատարներ: 1914, 8^o մեծ, էջ VIII + 1է + 58: Ֆր. 3.—
- = Հանդերձ գերմաներէն ամփոփմամբ:
35. — — Միմէնս զպրի Լեհացւոյ Ուղեգրութիւն: Ընդ մամլով:
36. Ակիմեան Հ. Ն., Սիււայի Աւետարանը 1197 թուականէն Լվովի Հայ Արքեպիսկոպոսարանի դրագրանին մէջ: Նկարագրութիւն եւ ուսումնասիրութիւն: 18 նկարով բնագիրի մէջ: 1930, 8^o մեծ, էջ 32: Ֆր. 4.—
- = Հանդերձ գերմաներէն ամփոփմամբ:
37. — — Տիմոթէոս Կուղ Հայ մատենագրութեան մէջ: 1909, 8^o, էջ 60: (Ազգ. Մատ. 58:) Ֆր. 1.—
- = Կից՝ Հ. Անառեան, Հայերէն նոր բառեր Տիմոթէոս Կուղի Հաղաճառութեան մէջ, էջ 61—106:
38. Անառեան Հ., Անյոյ բառեր: 1911, 8^o մեծ, էջ 2: (Արատապ. Յուշարձանէ:)
39. — — Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց զրոյց մէջ: 1908, 8^o, էջ 38: (Ազգ. Մատ. 56:) Ֆր. —
40. — — Հայերէն նոր բառեր Տիմոթէոս Կուղի Հաղաճառութեան մէջ: 1909, 8^o, էջ 106: (Ազգ. Մատ. 58. տե՛ս Թ. 37:)
41. — — Հայոց զրբեր: 1913—1927, 8^o, էջ 504: (Ազգ. Մատ. 69:) Ֆր. 7.—
- = Հայկական նշանագրերու ծաղման եւ հնագիտական զարգացման եւ լեզուաբանական արժէքի ուսումնասիրութիւնը, առանձին գլուխներով նկատուած են հայկական Համառոտագրերն (Նշանագրեր իմաստնոց) եւ ծածկագրութիւնք:
42. — — Յուցակ հայերէն ձեռագրաց Թարգմ. տե՛ս Մայր Յուցակ:
43. — — Յուցակ հայերէն ձեռագրաց Նոր-Բայտէղի տե՛ս Մայր Յուցակ:
44. — — Յուցակ հայերէն ձեռագրաց Սանասարեան Վարժարանի. տե՛ս Մայր Յուցակ:
45. — — Գննութիւն եւ համեմատութիւն Եզնկայ տե՛ս Տէր Մկրտչեան Գ.:
46. Այսրնեան Հ. Ա., Գննական քերականութիւն արդի հայերէն լեզուի: 1866, 8^o, էջ 334 (Նախաշաւիղ) + 502 (Քերականութիւն): Ս պ ա ո ս ձ
47. Անդրբարձ Ե., Հետազոտական ուղեւորութիւն ի Պոնտոս. տե՛ս Տաշեան Հ. Ե., Պոնտական Ուսումնասիրութիւնք:
48. Անաբիլեան Հ., Պարսկաստանի Հայերը. նրանց անցեալը, ներկան եւ ապագան: Մասն Ա. 1911, 8^o, էջ Ը + 97: (Ազգ. Մատ. 64:) Ֆր. 1.—
- = Լոյս տեսած է միայն Ա. Մասը, ուր նկատուի Գարսի Հայոց անցեալը:
49. Ատրպետ, Ճորճի աւաղանը: 1929, 8^o, էջ 242: (Ազգ. Մատ. 118:) Ֆր. 2.—
- = Ճորճի շուրջը զտնուած քաղաքներու եւ գիւղերու ուսումնասիրութիւնը աշխարհագրական տեսակէտէ:
50. Աղայրեկեան Թ., Անյայտ աղանդաւորներ Հայոց մէջ ԺԶ. ու ԺԷ. դարերում: Յաւելուած՝ Բանասէրի օրագրից: 1926, 8^o, էջ 76: (Ազգ. Մատ. 115:) Ֆր. 1.—
- = Նկատի կ'անուրին՝ Մեխլու վարդապետ եւ Թոմաս (Թոմիկ): «Բանասէրի օրագրից» յաւելուածին մէջ՝ 1. Մեհրուտան Արծրունու զայրոյթը: 2. Կորիւնը Վրաստանի եպ. չէ եղել: 3. Կուսակառուցիչ Արամազդ: 4. Կողմն սեպհական դնդին = վասպուրական: 5. Երեւանը Սերէոսի պատմութեան մէջ:
51. — — Միհրը Հայոց մէջ: 1929, 8^o, էջ 164: (Ազգ. Մատ. 120:) Ֆր. 2.—